



Թիւ 2, Ա. Տարի

10 Մարտ, 2013

ՃՐԱԳ

Սկաուտական թերթիկ



Հրատարակութեամբ

Հ.Մ.Ը.Մ. (Ալմելո) -ի Մեկուսի մասնաճիւղի Սկաուտութեան Գրական յանձնախումբ:

Պարունակութիւն

- ՎԱՐԴԱՆԱՆՑԸ
Հ.Մ.Ը.Մ-ի
(ՄԿԱՌԻՏՆԵՐՈՒ ՕՐ)
- ՎԱՐԴԱՆԱՆՑ
ՊԱՏԵՐԱԶՄԸ
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐ
- ԱԼՄԵԼՕ Հ.Մ.Ը.Մ. -ի
16-րդ ընդհանուր
ժողովը
- Սումգայիթի Զարդերը
- Հ.Հ.2013 -ի Ընտ.
Արդիւնքները
- Քառասնօրյա պահքի
խորհուրդը
- Հայ Սկաուտի օրը եւ
Վարդանանցը
Ալմելո-ի մէջ
- Վա՛յ վա՛յ կղզի-են
լուրեր



ՎԱՐԴԱՆԱՆՑԸ
Հ.Մ.Ը.Մ-ի
(ՄԿԱՌԻՏՆԵՐՈՒ ՕՐ)



Սկաուտական համաշխահային 27-րդ համագումարը «Պիրմինկհամ 1979» որոշեց Փետրուար 22-ը յայտարարել «Սկաուտի օր», որ կը զուգադիպի սկաուտութեան հիմնադիրին ծննդեան տարեդարձին եւ սկաուտութեան հիմնադրութեան:

Վազգէն Անդրեասեանի «Հայ Սկաուտին Առաջնորդը» գիրքին մէջ (1945) կը հանդիպինք հետեւեալ ծանօթութեան . «Հայ սկաուտներու հանդիսաւոր եւ պաշտօնական տօնի օր կ'առաջարկենք ընտրել Վարդանանց տօնի օրը, սկաուտական մարմիններու նախաձեռնութեամբ սարքելով թէ՛ ժողովրդական հանդէսներ եւ թէ՛ զուտ սկաուտական ճաշկերոյթներ»:

Այս մտածումը եկած է այն իրողութեան , որ Սուրբ Գեորգը Սկաուտութեան հիմնադիրին կողմէ նկատի առնուած է իբրեւ սկաուտները հովանաւորող պաշտպան սուիիր:

Հ.Մ.Ը.Մ-ի սկաուտ պատասխանատուները օրին , կրօնական նոյն հաւատքը մեկնակէտ ունենալով , Սուրբ Գեորգը փոխարինած են Ս.Վարդանով ,անգամ մը եւս ազգայնացնելով միջազգային շարժումը:

Հ.Մ.Ը.Մ-ի սկաուտական խմբապետական Ա. Համագումարը (Աթէնք ,1982) Հ.Մ.Ը.Մ-ի «Սկաուտներու օր» ընդունեց վարդանանց տօնը , վարդանանցի նահատակներու ոգին վառ պահելու համար Հ.Մ.Ը.Մ.ական մատղաշ սերունդներուն մօտ:

Մարզիկ « 31 -րդ Տարի թիւ 1 »

Հանդիպիլ

Adres Homenetmen Almelo

Dahliastraat 9A 7601 AW
Almelo, Nederland

Email

info@homenetmenholland.nl

Website

www.homenetmenholland.nl

Facebook

Homenetmen Almelo

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Պարսկաստանի Յազկերտ Բ. (կրակապաշտ) թագաւորը, կ'ուզեր որ դրացի բոլոր ժողովուրդներն կրակապաշտ ըլլային: Ան կ'մտածեր, որ հայերը եթէ քրիստոնէութիւնը ուրանան, պիտի ձուլուին պարսիկներուն մէջ: Միհրնէրսէհի խորհուրդով Յազկերտ նամակ կ'ուղարկէ հայոց Կաթողիկոսին եւ իշխաններուն՝ առաջարկելով, որ անմիջապէս ուրանան քրիստոնէութիւնը եւ դառնան կրակապաշտութեան:

Հայոց Կաթողիկոսը, երբ ստացաւ Յազկերտի նամակը, Արտաշատի մէջ (Կղերականներուն եւ Նախարարներու ներկայութեամբ) ժողով մը գումարեց, որ նամակը կարդացին եւ հասկցան Յազկերտին միտքը (ան կ'ուզեր քրիստոնէութիւնը ջնջել Հայաստանէն): Այդ ժողովը, նամակով մը պատասխանեցին Յազկերտին, թէ իրենք պարսիկներուն դէմ չեն, կը յարգեն թագաւորն ու իր ժողովուրդը, բայց չեն կրնար ուրանալ քրիստոնէութիւնը: Հայերու գրած նամակը այսպէս կը վերջանար, (Այս հաւատքէն ո'չ որ կրնայ մեզ հեռացնել, ո'չ մարդիկ, ո'չ հուր եւ ո'չ սուր): Յազկերտ զայրացաւ երբ ստացաւ հայերու նամակը. Հրամայեց որ հայ նախարարները շուտով Տիգրոն գան՝ բացատրութիւն տալու: Նախարարները գացին, Յազկերտ սպառնաց անոնց որ եթէ անմիջապէս չուրանան քրիստոնէութիւնը եւ կրակապաշտ չըլլան, աքսորել պիտի տայ զիրենք եւ պիտի աւերէ Հայաստանը: Նախարարները տեսան որ եթէ իրենք աքսորին, Հայաստանը անտէր պիտի մնայ եւ Յազկերտ իր ուզածը պիտի կարողանայ ընել: Մտածեցին եւ որոշեցին երեսանց ուրանալ քրիստոնէութիւնը, ուրացած իշխաններէն մէկն էր հայոց բանակներուն սպարապետը (**ՎԱՐԴԱՆ ՄԱՍԻԿՈՆԵԱՆ**):

Նախարարները, Հայաստան վերադառնալէ ետք, երկրորդ ժողով մը գումարեցին, երդում ըրին խաչի եւ Աւետարանի վրայ, որ մինչեւ մահ հաւատարիմ պիտի մնան իրենց կրօնքին եւ հայրենիքին: Այդ ժողովին բացակայ էր Վասակ Սիւնի (Հայաստանի մարզպան, իր փափաքն էր պարսիկներու օգնութեամբ թագաւոր ըլլալ:), ան ալ համաձայն էր ժողովի որոշումներուն:

Վարդան Մամիկոնեան, կարգի դրաւ իր զինուորները եւ առաջին անգամ յարձակեցաւ Հայաստանի գտնուող պարսիկ զօնդերուն վրայ եւ փախցուց զանոնք մեր երկրէն: Լուր եկաւ Վարդանին, թէ պարսից բանակը մտած է Աղուանից աշխարհը, կը քանդէ եկեղեցիները եւ անոնց տեղ ատրուշաններ* կ'կանգնէ: Այս Միջոցին Վարդան լսեց, որ Վասակ դրժած է իր ուխտը եւ իր շուրջ հաւաքելով կարգ մը մարդիկ կը գործէ պարսիկներուն հետ: Զատկուան օրերէն քիչ ետք, Յազկերտին բանակը հասաւ Հեր եւ Զարեւանդ գաւարները (Հայ - Պարսկակն սահմանագլուխն վրայ):

*ատրուշան: Զոհի սեղան

Հայ բանակը 66,000 հոգիով հաւաքուեցան Տղմոտ գետի եզերքը , Աւարայր դաշտին վրայ , հոն ներկայ էին Յովսէփ Կաթողիկոսը, Ղեւոնդ Երեցը , բազմաթիւ եկեղեցականներ : Պատերազմին Վարդանի գունդը անցաւ Տղմուտի միւս ափը եւ մտաւ պարսիկներուն մէջ, թշնամին սկսաւ փախչիլ: այդ միջոցին հայոց գունդին մէկ մասը թուլացաւ եւ սկսաւ նահանջել, Պարսիկները սիրտ արին յարցակեցան ու շրջապատեցին Վարդանի գունդը , վարդան եւ ընկերները կռուեցան մինչեւ իրենց վերջին շունչը: Հայ նահատակներուն թիւն էր 1036, Պարսիկներէն մեռան 3544 հոգի: Վարդանին նահատակելով պարսիկները իրենց նպատակին չհասան , Հայոց մնացած գունդերը քաշուեցան երկրին ներսերը եւ շարունակեցին կռիւր: այս Կռիւները երկար տեւեց : Ի վերջ Յազկերտ հրամայեց , որ եկեղեցիները բացուին եւ Հայերը նախկին ձեռով հետեւին իրենց կրօնքին:

Կակուղ Թաթիկ





Հ.Մ.Ը.Մ.ի յարաբերությունը հայկական ազգային այլ կազմակերպութեանց հետ

Հ.Մ.Ը.Մ.ի* նտապատկերի մէջ, Հ.Մ.Ը.Մ.ի դերը յաճախ սահմանափակուած է, եւ միութիւնը յաճախ սահմանուած է իբրեւ սոսկ մարզական եւ սկաուտական կազմակերպութիւն մը: Ասիկա կրնայ ճիշդ ըլլալ, բայց արդարութիւն չ'ըներ Հ.Մ.Ը.Մ.ի առաքելութեան հորիզոնին նկատմամբ: Իրողապէս Հ.Մ.Ը.Մ.ը երիտասարդական կազմակերպութիւն մըն է եւ անոր ազգային դերը, պատասխանատւութիւնը կը կայանայ երիտասարդութիւնը բարոյականութեամբ եւ արժէքներով դաստիարակելու մէջ, քաջալերելով զանոնք, որ մասնակից մնան Սփիւրքի մեր համայնքներու կեանքին: Խորքին մէջ Հ.Մ.Ը.Մ.ը զանգուածային անդամակցութեան աղբիւր մըն է ապագային գործունեայ հայորդիներու մեծ հատուածին համար եւ իր երտասարդ անդամները կը պատ - րաստէ, որպէսզի մուտք գործեն հայկական այլ կազմակերպութիւններէ եւ գաղութային կառոյցներէ ներս:

Հ.Մ.Ը.Մ.ը կ'հաւատայ եւ ամբողջապէս զօրակից է Հ.Ա.Ը.Ռ.ի փիլիսոփայութեան: Իր գործունէութեամբ միշտ եղած է, այսօր ալ է եւ միշտ պիտի մնայ ոչ-քաղաքական եւ անկախ կազմակերպութիւն մը: Հ.Մ.Ը.Մ. ինքրորոյն կը կառավարուի եւ իր ղեկավարութիւնը կ'ընտրուի ժողովրդավարական եղանակով: Անոր անդամները կ'բաղկանան հայութեան բոլոր շերտերէն եւ անոր շարքերը բաց են ոեւէ հայու առջեւ, անկախ քա - աքական համոզումներէ: Ինչպս որ հաստատուեցաւ վերը, Հ.Մ.Ը.Մ.ի կեդրոնացումը երիտասարդութեան դաստիարակութեան վրայ է, որպէսզի անոնք պահպանեն իրենց հայկական ինքնութիւնը եւ ազգային արժէքները, եւ որպէսզի զանոնք գործունեայ անդամներ դարձնէ իրենց ընկերութեան մէջ:

Իրողութեան մէջ Հ.Մ.Ը.Մ. իր 25,000 անդամներով նկատառելիօրէն շատ աւելի մեծաթիւ անդամներ ունի, քան միւս (ուղեկից կազմակերպութիւններ)ը: Այսուհանդերձ ճշմարտութիւն է, որ անդամական թուաքանակները չեն ցուցնէր որեւէ կազմակերպութեան ազգային եւ հասարակական կարեւորութիւնը: Աւելի'ն. Այն իրողութիւնը, որ Հ.Մ.Ը.Մ. Ունի ամենամեծ անդամական թուաքանակը, զինք չի դարձնէր աւելի կարեւոր: Այսուհանդերձ անդամական այդ նշանակելի թուաքանակը ցուցանիշ է Հ.Մ.Ը.Մ.ի ժողովրդականութեան եւ ապագայ կարողականութեան:

*Հ.Ա.Ը.Ռ.: Հայ Ազգային Ընդհանուր Ռազմավարութիւն

Հ.Մ.Ը.Մ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱԼՄԵԼՕ Հ.Մ.Ը.Մ.-ի 16-րդ ընդհանուր ժողովը

Կիրակի 24 Փետրուար 2013 ին ,Ալմելո Հ.Մ.Ը.Մ-ի սրահին մէջ ժամը 13:30 -ին ,տեղի ունեցաւ միութեանս տարեկան 16-րդ ընդհանուր ժողովը:

Միութեանս ատենապետը ժողովը բաց յայտարարելէ ետք, ստուգուեցաւ ներկայ անդամներուն թիւը ըստ վարչութեան ցանկին. Ներկայ էին 51% անդամ :



Ըստ օրուայ օրակարգի շարքին ընտրուեցաւ օրուայ դիւանը, ատենապետ եղբ.Ազատ Պօղոսեան եւ ատենադպիր քոյր Յասմիկ Օհանեան: Ընտրուեցան (արխիւային,հաշուեքննիչ. Քուէախոյս) յանձնախումբները:

Եղբ. Սարգիս Տէր Ղազարեան«Միութեանս ատենապետ»ը ընթերցեց միութեանս միամեայ բարոյական եւ նիւթական գործունէութիւնը:

Քննարկուեցաւ միութեանս (ա-Մարզական . բ-Սկաուտական . գ-Յարաբերութիւնները) եւ տեղի հարցը:



Առաջարկուեցաւ վարչութեան կողմէ որ շարունակէն երկրորդ տարին , նկատելով նոր թեկնածու չըլլալուն ժողովը ընդառաջեց առաջարկը: Վարչութիւնը պիտի շարունակէ նոյն կազմով եւ նոյն պաշտոններով: Եղբայր **Սարգիս Տէր Ղազարեան** «Միութեանս ատենապետ» . Եղբայր **Օհաննէս Օհանեան** « միութեանս քարտուղար» եւ Եղբայրներ **Ասլան Ասլանեան** «միութեանս հաշվապահ» **Բաֆֆի Ամիրխանեան** , **Մասիս Պողոսեան** , **Գեւորգ Օհանեան** եւ **Սեբան Խաչատուրեան** գործադիր վարչական անդամներ:



Բարեմաղթանքներով եւ առաջարկներով նորընտիր վարչութեան բակուեցաւ 16-րդ ընդհանուր ժողովը: Ըստ սովորութեան միութեանս Տիկնաց յանձնախումբին ներկայութիւնը շօշափելի էր իր համեղ ճաշերով:



Սումգայիթի Չարդերը

25 տարի առաջ, **1988 թ.** Փետրուար **27** ին Ատրպեյջանի մայրաքաղաքին 35 քլ. հեռավորութեան վրայ գտնուած Սումգայիթ քաղաքի մէջ, պետական հովանաւորութեամբ ու խորհրդային կեդրոնի հաւանութեամբ տեղի ունեցաւ դառավերջին հակամարդկային յանցնագործութիւն մը , **հայ ազգաբնակչութեան ջարդեր** . անմեղ մարդիկ սպանուեցան մի միայն այն , որ ազգութեամբ Հայեր են:

Պաշտոնական տւեալներուն համեմատ ջարդերուն զոհ գացին 26 անձ,իսկ ոչ պաշտոնական աղբիւրներուն 100-էն աւելի զոհեր.ջարդերը շարունակուեցան միւս քաղաքներն ալ մինչեւ կիրովաբադ ,դազախ ,խանլար, դաշկեսան, մինգչաուտ: 3000-էն աւելի հայեր թափարական եղան կորսնցնելէ ետք իրենց տուները եւ կալուածները:



Եթէ տեղի ունեցածը հայ բնակչութեան համար անակնկալի էր, ապա ատրպեջանական իշխանութեան կողմէ ամբողջութեամբ մշակուած ծրագիր էր: Ըստ ականատեսի մը վկայութեան *(25 Փետրուարին 13-րդ Միկրոշրջանը այցելեցին անծանոթ մարդիկ, որոնք կրճտէին հայկական թաղամասերը եւ իրենց բնակավայրերը , ուր հայ բնակչութեան բնակարաններուն հասցէները տրամադրուեցաւ ջարդարներուն, հայ բնակարաններուն դռները նշաններ հաստատէր էին , թուրքապաշտոնեաներուն հրահանգուեցաւ այդ օրը անջատել բնակարաններուն լոյսերը, անջատէր էին բոլոր հայերու հեռախոսները, շտապ օգնութեան ծառայութիւնը չէր արձանագրէր հայերու կանչերը եւ ոստինական ուժերը քաշուեցան իրենց շէնքերէն թողելով հայր գազանացած զինուած վոհմակին առաջ անպաշտպան:*



Փետրուար 29 ին . միայն 3 օր յետոյ քաղաք մտաւ խորհրդային բանակը , ջարդերը եւ թալանը դադրած էր հոն հայ չէր մնացած. Ադրբեջանի իշխանութիւնը երբեք չդատապարտեց եղերնագործութեան ոճրագործներուն այլ Ադրբեջանի <զլխաւոր դատախազի պաշտոնը >, հպարտօրէն հայտարարեց թէ, (Սումգայիթի ջարդերու իրագործողները այժմ խորհրդարաններուն մէջ 'բարձր դիրքերով կգբաղին):

Եղերնագործութեան նպատան էր խոչընդոտել Լեռնաին Ղարաբաղի հայ բնակչութեան խաղաղ ցոյցերը , որոնց պահանջն էր իրականացնել ինքնորոշումը իրենց սահմանադրական իրավունքը , ուր այդ դեպքերուն հաջորդեցին Արցախահայութեան միանալու Հայրենիքին արդար պահանջը:

Ցաւօք, Սումգաեթի կազմակերպուած ջարդերը , համարժէք քաղաքական եւ իրաւաբանական գնահատական չստացան:

Հայաստանի Հանրապետութեան 2013 -ի Ընտրութիւնների Արդիւնքները

Փետրուար 18 . 2013 ի. Հ.Հ.Ընտրութեան
քուերակութեան
տւեալներն էին:

1.-Սերժ Սարգսիսեան.	58,64 %
2.-Բաֆֆի Հովհաննեսեան.	36,75%
3.-Հրանդ Բագրատեան.	2,15%
4.-Պարույր Հայրիկեան.	1,23%
5.-Անդրեաս Ղուկասեան.	0,57%
6.-Վարդան Սեդրակեան.	0,42%
7.-Արման Մելիքեան.	0,24%





Քառասնորյա պահքի խորհուրդը

Պահքերից առաջինն ումեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաեւ Քրիստոս պահեց եւ մեզ աւանդեց: Պահքը սկսում է Բարեկենդանին եւ աւարտում Չատիկն, եւ այն «Քառասնորդաց» է կոչւում որովհետեւ պահոց երկրորդ կիրակիից մինչեւ Տիրոջ ընթրիքը կազմում է քառասունօր: Եվսա ունի բազում խորհուրդներ:

Նախ որովհետեւ այս քառասունը սատանայի փորձությունների ժամանակն է, որովհետեւ Քրիստոս քառասնորյա պահքով հաղթեց փորձող սատանային: Նոյնպէս եւ մենք քառասնորյա պահքով հաղթում ենք սատանայի փորձություններին. Նա հերանում է մեզանից, ինչպէս ասում է Ավետարանը. «Այդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով» (Մարկ Թ28):

Երկրորդ՝ այս քառասունը ժամանակն է մարտերի ու պատերազմների, մեր մարմինը գրկելով պատերազմում մենք ընդդէմ ախտերի ու հաճույքների: Պահքով անոթի ծոմով ուղղորմություն տալով հաղթում աշխարհին, իսկ խոնարհությամբ հաղթում սատանային, ինչպէս Սաղմոսն է ասում « Չարչարեցի եւ սատիկ կորացա, մոնչացի սրտիս հեծությունից» (Սաղմ ԼԷ 9):

Հին ու նոր Կտակարաններում քառասնորյա պահքի վերաբերյալ բացում վկայություններ կան, ինչպէս օրինակ տապանի եւ տաճարի չափերում, նաեւ Սողոմոնի պալատի տաշտերի չափերում (տե՛ս Գ Թագ. Է 38), ինչպէս նաեւ ջրհեղեղի օրերի, Մովսէսի ու Սամվէլի կյանքի, Դավթի ու Սողոմոնի թագաւորւոյան տարիների թվում:

Այս պահքը կոչվում է նաեւ (Աղուհաց) որովհետեւ նախկինում այս պահքի կերակուրնաղ ու հաց է եղել: Այսպէս պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետեւ թուլանալով աստիճանաբար սկսեցին ուտել նաեւ այլ կերակուրներ:

Այս օրերին ծածկվում է եկեղեցու խոռանը եւ արգելում Ավետարանի համբուրումը, որովհետեւ մենք մի ամբողջ տարի մեղքեր գործեցինք ապրելով սխալական կյանքով ու տկար մարմնով, ինչպէս Ադամին մեղքից հետո Տերը զրկեց դրախտից ու Կենաց Ծառից: Ադամին հրամայվեց ուտել բոլոր ծառերից եւ միայն մի ծառից՝ պահել, իսկ մեզ համար օրինադրվեց ուտել միայն Բարեկենդանի ու Չատիկի օրերին եւ նրանց միջեւ եղած օրերը պահել:

Մարդը երկակի բնոյթ ունի մարմնավոր ու հոգեւոր, մարմնավոր հաճախ է ենթարկվում կերակուրի հարկադրանքին, մինչդեռ Մեծ պահքի օրերին բազմանում է հոգեւոր կերակուրը, որպեսզի հոգին չմեռնի:

Այդ, այս պահքը սուրբ Քառասնորդաց պահք է ասվում որովհետեւ քառասուն օր է տեւում այսինքն մինչեւ վեցերորդ շաբաթվա ուրբաթ օրը, որը Ղազարոսի Հարության օրն է : Սա հոյժ խորհուրդավոր օր է, որովհետեւ Տերն Աղամին արարումից քառասուն օր հետո միայն դրեց դրախտում, եւ մեզ պաքը պահողներին ,հարություն է տալու Ղազարոսի օրինակով:

Քառասուն թիվը շատ խորհուրդներ է պարունակում: Նախ մոր որովայնում Պտղի հոգի ստանալու եւ որպէս մարդ գոյանալու համար քառասուն օր է պահանջվում, մենք էլ պահքի որովայնում քառասնօրյա ժուժկալության ծնվում ենք որպէս Աստծու որդի եւ հասնում կենդանության:

Նոյի օրերին ջրհղեղի ժամանակ , անձրեւը քառասուն օր եկավ, եւ եթե մարդիկ ապաշխարեին , չէր լին քառասնօրյա անձրեւ: Ջրերի քառասուն օր հորդելն ակնարկում է քառասնօրյա պահքը, երբ պահքի ջուրը մարում է հոգու մեղսալից կրակն ու մաքրում ախտերից:

Աբրահամը քառասուն օր ու քարասուն գիշեր պահեց, որովհետեւ ուխտեց ոչինչ չուտել առանց հյուրերի, քանի որդ ղորմած էր եւ դրանով եղավ Աստծուն հաճելի եւ արդարների հայր:

Մովսէր քառասուն օր գիշեր ու ցերեկ, պահեց եւ արժանացավ Աստծու տեսությանը եւ երկու քարդէն տախտակներին:

Սա նաեւ մեր Տերը պահեց:

Գրիգոր Աստվածաբան վարդապետն ասում է.« Մեր երեք ծնունդներն էլ Քրիստոս իրենով պատվեց իր ծննդամբ, մկրտությամբ, ու հարությամբ»

Նախ իր քարասնօրյա տաճար մտնելով մեզ մաքրեց անեծքից ու ծննդական աղտեղություններից եւ մեզ մտցրեց տաճար ընծայելով Հորը:

Ապա Հիսուսի մկրտությունից հետո քառասնօրյա պահքի նշանակում է նաեւ մերվերստին ծնունդից մինչեւ մահ տաժանելի կյանքի բոլոր օրերը մեծ սուգով եւ տաքապանքով անցկացնելը:

Իսկ հարությունից քառասուն օր հետո առանց քառասնօրյա վայելումով Տերը համբարձվեց: Յարությունից քառասուն օր անց համբարձումը նշանակում է նաեւ հարությունից հետո մեր համառնալն ամպերով Տիրոջն ընդառաջ՝ ըստ Պողոսի խոսքի (տե՛ս Ա Թեսաղ. Դ 16):



*Տէր Մաշտոց քին. Բաղդասարեան
Ալմելոյի հոգեւոր հովիւ*

Հայ Սկաուտի օրը եւ Վարդանանցը Ալմելո-ի մէջ

Անգամ մը եւս ,սկաուտները գիշերեցին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Կարծես աւանդութիւն եղած է , ամէն տարի նոյն թուականին,խմբապետական խորհուրդը կը կազմակերպէ բանակում,առաւել իրենց մնայուն յայտագրին բոլոր սկաուտները կը մասնակցին եկեղեցւոյ մաքրութեան: Ամէն մէկը իր կարողութեան սահմանին մէջ իր կարելին կ'ընէ ,առանց ջանք խնայելու:

Շաբաթ,փետ. 16 ին գայլիկներ ,արծուիկներ, արեւուշներ եւ արիներ, աշխատանքը աւարտելէ ետք , հանդիպում ունեցան Ալմելոյի հոգեւոր հովիւ Հոգեշնորհ Տէր Մաշտոց Պաղտասարեանին հետ . հանդիպման ընթացքին գոհացուցիչ բացատրութիւնները սկաուտներուն հարցումներուն ,եւ Վարդանանցի շունջէն ոգեւորուած խրատական քարոզը լաւ տպաւորութիւն ձգեց ներկաներուն վրայ:



Կիրակի փետրուար 17 ին ,Ժամը 8:00 ին սուլիչը փչեց եւ արդէն բոլորը արթուն էին.նախաճաշէն վերջ բոլորը միասին ուղուեցան դէպի եկեղեցի մասնակցելու Ս. պատարագին: Խմբապետական կազմը համագործակցելով քոյր Սոնա Տէր ղազարեանին եւ քոյր Յասմիկ Օհանեանին հետ պատրաստած էին , կոկիկ յայտագիր մը նուիրուած վարդանանց տօնին:



Ըստ սովորութեան միութեանս տիկնանց յանձնախումբը յանձն առած էր պատրաստել յաջորդ օրուայ Քաղցրեղենները ,իսկ ընթրիքը ,նախաճաշը եւ յաջորդ օրուայ ճաշը որ **նսպով ապուր** էր պատրաստուեցաւ Սկաուտներու կողմէ:

Սկաուտները ցրուեցան ,իրենց հետ տանելով վարդանանցի խորհուրդը:

Վա՛յ վա՛յ կղզի-են լուրեր

“ՄԵԾ ՊԱՀՔ”

« միայն մեր կղզիին մէջ , եւ ոչ թէ կղզիյէն դուրս»

Մեր կղզիի բոլոր դասնանքներու հոգեւորական **5-րդ** ընդհանուր ժողովին , որոշեցին հետեւեալը:

Իւրաքանչիւր հայր կարող է **ՄԵԾԻ ՊԱՀՈՑ** (Մեծ պահք)ը պահել , պայման միայն զրկուիլ միս ուտելէ, քաջալերելու (մեր) կղզի-ի հայութեան մասնակցելու ծումապահութեան:

Նկատի ունենալով որ ամէն հայ կարող է ինքզինքը զրկել բոլոր ուտելիքներէն կաթէ, պանիրէ.....եւայլն. Եւ նմանապէս բոլոր տեսակի միսերէն կովի, ոչխարի , հաւի եւայլն , բացի (**Հայր հայուն միսը ծամելը**) համեղ կ'զգայ:

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmen.djrak@gmail.com հետ:



Թիւ 2, Ա. Տարի

10 Մարտ, 2013

Djrak

Սկաուտական թերթիկ



Հրատարակութեամբ

Հ.Մ.Ը.Մ. (Ալմելո) -ի Մեկուսի մասնաճիւղի Սկաուտութեան Գրական յանձնախումբ:

Inhoud

- Vartanants en scouting dag
- Oorlog van Vartanants
- Betrekkingen Homenetmen met organisaties
- Scouting dag Homenetmen Almelo
- Presidentsverkiezingen 2013 in Armenië



De Vartanants van Homenetmen (scouting dag)



De World Organization of the Scout Movement (WOSM) heeft in 1979 tijdens de 27^{ste} algemene vergadering die in Birmingham werd gehouden, besloten dat voortaan op 22 februari de wereld scouting dag zal worden. Op deze dag is de scouting ooit ontstaan. De dag is tevens de geboorte dag van de grondlegger (Robert Baden-Powell) van de scouting.

In een boek van Vazken Antresian (een vooraanstaande in de Armeense scouting) uit 1945 komen we het volgende tegen: "Wij stellen voor om de Armeense Scouting dag te houden op de dag van Vartanants, zodat op die dag de scouting een festiviteit of een noenmaal organiseert. Dit voorstel komt voort uit het gegeven dat Baden-Powell de Heilige Sjors (Kevork in het Armeens) als beschermheilige van de scouts heeft beschouwd. De toenmalige vertegenwoordigers van Homenetmen hebben vanuit dit evenwel religieus oogpunt de Armeense scouting dag verplaatst van Surp Kevork naar de dag van Vartanants. Daarmee hebben ze wederom een internationaal evenement genationaliseerd tot een Armeens evenement.

De scoutingraad van Homenetmen heeft tijdens zijn eerste algemene raadgevergadering (Athene 1982) besloten om voortaan de Armeense scouting dag op de dag van Vartanants te vieren. Om op die wijze ervoor te zorgen dat de geest van Vartanants voort blijft duren bij de jonge generaties van Homenetmen.

Gegevens

Adres Homenetmen Almelo

Dahliastraat 9A 7601 AW
Almelo, Nederland

Email

info@homenetmenholland.nl

Website

www.homenetmenholland.nl

Facebook

Homenetmen Almelo

De Oorlog van Vartanants

De Iraanse Hasgert-p geloofde in de vuurnatie en hij overtuigde zijn vrienden, kennissen en dorpelingen om ook in de vuurnatie te gaan geloven. Hij onderdrukte het Armeense volk door een brief te schrijven naar de Armeense bisschop. Mihrensereyi schreef in deze brief dat zij ook in de vuurnatie moesten gaan geloven, als zij dat niet zouden doen dan zouden er consequenties volgen. Wanneer de Armeense bisschop de brief had ontvangen stelde hij voor om zo snel mogelijk een vergadering te plannen met de diaken en de ministers in Ardasht. In die vergadering hebben zij een brief naar Hasgert geschreven waarin stond dat zij niets tegen het Perzische volk hebben en hen respecteren maar dat zij hun geloof niet verloochenen. Aan het einde van de brief was er een citaat: “Niemand kan ons het geloof afnemen geen mens, geen vuur en geen wapen.” Wanneer Hasgert de brief had ontvangen werd hij kwaad en accepteerde hij zo’n antwoord van de Armeniers niet. Hij verplichtte de Armeense bisschop, de ministers en de koningen om zo snel mogelijk naar het drop Dizpoen te komen om uitleg te geven over de brief die Hasgert had ontvangen. Wanneer de Armeense bisschop, de minister en de koningen naar Dizpoen gingen dreigde Hasgert dat hij Armenië zou gaan vernietigen als zij niet in het vuur zouden gaan geloven. Als Armenië zou worden vernietigd zou het land zonder regering blijven. De Armeense bisschop en de ministers keerden terug naar Adasht. Wanneer zij teruggekeerd waren werd er zo snel mogelijk een bijeenkomst gepland. Vartan Mamikonian de koning van de generalen kwam tot de conclusie dat zij akkoord moesten gaan met het voorstel van Hasgert maar dat zij moesten zweren dat zij niet zouden vergeten waar zij vandaan komen en waarin zij geloven. Tijdens de bijeenkomst hebben alle aanwezigen gezworen op de bijbel en het heilige kruis dat zij trouw zullen blijven aan hun beslissing.

Tijdens de vergadering was de Armeense gouverneur Vazak Suni afwezig. Het doel van Vazak is altijd geweest de Perzen te helpen om ooit koning te worden. Door zijn afwezigheid gaat hij alsnog akkoord met de beslissingen die zij maken tijdens de bijeenkomst. Na de bijeenkomst maakte Vartan Mamikonian zijn soldaten klaar voor het gevecht. Allereerst vielen de soldaten van Vartan de Perzen die in Armenië verbleven aan. Vartan kreeg bericht dat de Perzische soldaten het dorpje Agvanitz hebben aangevallen en kerken slopen en vuurkorven bouwen. Later kreeg Vartan te horen dat de Armeense gouverneur Vazak zijn belofte niet is nagekomen en de Perzen hielp.

Pasen was in zicht en de mannen van Hasgert waren bij Zerevant ‘de Armeens-Perzische grens’. De 66.000 Armeense soldaten en burgers hebben zich rondom het rivier op het Avarayl veld verzameld. Daar waren onder andere Hovsep de priester en velen anderen aanwezig. Tijdens het gevecht kwam de groep van Vartan aan de andere kant van het veld terecht. De Perzen omringden de groep van Vartan en vielen hen aan. Doordat de Perzen in de meerderheid waren duurde het gevecht niet lang. Vartan en zijn vrienden hebben tot hun laatste adem gevochten. De Perzen hebben hun doel toch niet bereikt. Van de Armeense vechters zijn er 136 die het niet gehaald hebben en van de Iraanse vechters zijn er 3544 die het niet gehaald hebben.

Waardoor de Armeniers de oorlog hadden gewonnen en terugkeerden naar Armenië. Hasgert heropende de kerken en de Armeniers konden hun geloof weer uiten.

Betrekkingen Homenetmen met Armeense nationale organisaties

Volgens het beeld van de HAER is de rol van Homenetmen beperkt tot sport en scouting. Dit zou waar kunnen zijn maar dit rechtvaardigt de missie van Homenetmen niet. In werkelijkheid is Homenetmen een jongerenorganisatie en haar nationale missie en verantwoordelijk bestaat uit het stimuleren en aanbrengen van morele waarden bij de jongeren die deel uitmaken van de gemeenschappen in de Diaspora. Van origine vormt Homenetmen een groot deel van de leiders van toekomst en bereidt haar jeugd voor op om de steunpilaren van de gemeenschap te steunen.

Homenetmen gelooft en is een voorstander van de denkwijze van HAER. Homenetmen is in het verleden altijd al een onafhankelijke organisatie geweest vrij van politieke invloeden en zal dit ook altijd blijven. De besturing van Homenetmen is altijd democratisch bepaald en zal ook zo bepaald blijven worden. De leden van Homenetmen bestaan allerlei soorten Armeniers en Homenetmen is er voor alle Armeniers ongeacht hun politieke overtuiging. Zoals eerder vermeld is, is het belangrijkste doel van Homenetmen het vormen van de jeugd zodat zij hun Armeense identiteit en nationale waarden behouden en hen vormt tot actieve leden van de maatschappij.

In werkelijkheid heeft Homenetmen met haar 25000 leden veel meer leden dan soortgelijke organisaties. Het feit is dat het aantal leden van een organisatie de nationale en publiekelijke waarde van de organisatie toont. Daartegenover staat dat Homenetmen zichzelf niet belangrijker acht omdat zij een groot aantal leden heeft. Dit toont de werkwijze en de toekomst van Homenetmen aan.

*Algemeen Armeense nationale strategie

Strategisch plan Homenetmen



Scouting dag en Vartanants in Almelo

De scouts van Homenetmen hebben een nacht doorgebracht in de Armeense kerk te Almelo. Het is een soort traditie geworden dat elk jaar de scouts een camping houden in de Armeense kerk en de kerk daarbij schoonmaken. Net als de voorgaande jaren hebben de scouts naar hun vermogen gewerkt in de kerk.




Op zaterdag 16 februari hadden de scouts na het schoonmaken een ontmoeting met de pastoor van de kerk in Almelo, Der Mashdots Baghdasarian.

Op zondag 17 februari waren de scouts om 8 uur 's ochtends al wakker. Na het ontbijt hebben zij allen deelgenomen aan de mis in de kerk. Samen met Sona Dergazarian en Hasmik Ohanian was er door de leiders van de scouts een programma voorbereid ter ere van Vartanants. Zoals gewoonlijk had het vrouwen comité van Homenetmen diverse lekkernijen voorbereid. De scouts daarentegen hadden het ontbijt en de maaltijd voorbereid. Zo hebben de scouts ter ere van Vartanants de scouting dag afgesloten.

Presidentsverkiezingen Republiek van Armenië 2013

De resultaten van de presidentsverkiezingen van de Republiek van Armenie van 18 februari 2013 zijn:

- | | | |
|----|--------------------|--------|
| 1. | Serj Sarkissian | 58,64% |
| 2. | Raffi Hovanesian | 36,75% |
| 3. | Hrant Pakradian | 2,15% |
| 4. | Barouyr Hayrikian | 1,23% |
| 5. | Andreas Ghougasian | 0,57% |
| 6. | Vartan Setrakian | 0,42% |
| 7. | Arman Melikian | 0,24% |



Voor op- en/of aanmerkingen kunt u mailen naar homenetmen.djrak@gmail.com